

26.

ՇԷ

ԱՅՍ Է ՏԱՊՈՆ ՀԱՆԿՍՑԵԱՆ  
ՈՒՐՈՒՇՃՈՒՑԻ ՄՀՏՄԻ ՄԿԸԲ  
ՏԻՉ ԲԱՄԲՈՒՇԵԱՆ ՈՐ ՀԱՆԿԵՆԻ  
Ի ՏԷՐ

ՅԱՄԻ ՏԵԱՌՆ ԳՈՒԼԻՍԻ 9  
1820

27.

ՄԱՔՐՈՓԱՅԼ ՏԷՐ ՅԱԿՈՒ  
ԱՒԱԳ ԲԱՀԱՆԱՅ ՏԷՐ  
ՅԱԿՈՒԵԱՆ ՓՈՒԽՑԱԻ  
ԻՏԷՐ 1855 ՄՐՅԵՍ 9

(Հ-ր-ը-ի-ի-ի)

### Գ Ա Ր Ր Ի Է Լ Ս Ո Ւ Ն Դ Ո Ւ Կ Ե Ա Ն Ց †

Գաբրիէլ Սունդուկեանցի մահուան գուժը ցնցեց հայ համայնքը († ի Տփղիս Մարտ 16): Հնդհանուր ցաւակցութիւնն ու սուզը յայտնի նշան էին մեծ թատերագրին վայելած համարման, եւ այս էր պատճառն զգալի ընելու կորուստն, զոր հայ գրականութիւնն ունեցաւ այսօր: Սունդուկեանցի գրական գործունէութեան վրայ թերթիս մէջ (1888, էջ 125, 136) Կ. Տիւրեան սիրուն գրչով արդէն խօսած ըլլալով մենք պիտի գոհանանք լոկ ընդհանուր տեսութեամբ մի:

Գաբրիէլ Սունդուկեանցի ծննդավայրը (ծն. 1825 Յունիս 29) եւ միանգամայն իր նախնական դաստիարակութեան վայրը եղած է Տփղիս: Ծերսէս Ե. Աշտարակեցոյն նորաբաց դպրոցին մէջ աշակերտեցաւ Եսայան-Ջրպետի եւ Առ. Արարատեանի. եւ միշտ հաւատարիմ՝ մասց անոնց գծած շաւղին: Սունդուկեանցի սրտին վրայ ինչպէս կ'ըսէ Չմշկեան, շատ խոր տպաւորութիւն թողած է Ջրպետեան, որուն անձին այնպէս սերտի կապուած էր: Երբ 1833ին Ջրպետեան մեռաւ, Սունդուկեանց շարունակեց իր ուսումն Ազարեան եղբարց թով, ապա անցաւ զիմազիոն ուսկից 1846ին շրջանաւարտ ելաւ: Սակայն ուսումնատենչ պատանին տակաւին տժգոհ իւր մտաւոր պաշարէն՝ կը դիմէ Պետերսբուրգի համալսարանը եւ կը հետեւի նոն պատմական-լեզուագիտական միւղին, 1850ին իւր ծննդավայրը Տփղիս կը դառնայ իբր ընկմացաւարտ: Ուր պետական քարձր պաշտօններու կը հասնի, ստանձնելով իւր վրայ՝ փոխարքայ Վօրօնցովի դիւանապետութեան (archiviste) պաշտօնը, սակայն իւր դադարն նոն երկարատեւ չեղաւ, եւ քիչ մը վերջ արդէն զինքը Դերբենդ քաղաքը կը գտնենք: Վերջնականապէս 1858ին հաստատուեցաւ Տփղիս, առնելով իւր վրայ դեռ ուրիշ գանազան պետական պաշտօններ, զորս ամենայն խնամքով եւ պարտամանաշուքով կատարեց, վայելելով ամենուն համակրանքն ու յարգանքը: 1888ին տօնեց իւր գրական 25ամեայ յոբելեանը, ինչպէս նաեւ 1901ին գեղեցիկ կերպով տօնուկցաւ՝ «Պեպօ», ի 30ամեակը, որ իրաւամբ իւր գլուխ-գործոցն նկատուած է: Ալեգարդ հեղինակը այս հանդիսութեանց ժամանակ ընդհանուր հրճուանքի առարկայ դարձաւ, զինքը ողջունեցին բաց ի հայազգիներէն ուսը եւ վրացիք:

Սունդուկեանց ո՛չ միայն պետական պաշտօնավարութիւն ունեցաւ, այլ մի եւ նոյն ժամանակ մեծ համբաւ ունեցաւ գրականութեան մէջ, որուն վաղուց ինքզինքը

կոչուած կը զգար: Առ այս սպացոյց են իւր բաւական թուով երկասիրութիւնները: Այսօր բովանդակ հայութեան մէջ, ժողովրդական առաջնակարգ թատերազրի ստոյգ համբաւը կը վայելէ, ըստ որում՝ եւ ո՛չ մէկ հեղինակ հայոց մէջ ո՛չ արեւելեան եւ ո՛չ արեւմտեան յաջողած է ներկայացընել ժողովրդական կեանքն ու ճարքը իրենց ամէն պարագաներովը այն ճշտութեամբ՝ զոր Սունդուկեանց իւր կատակերգութեանց բեմական գրուածոց մէջ պատկերացուցած է մեծ յաջողութեամբ: Սունդուկեանցի թատերազրութիւններն այնպէս գրուած են, որ թէ՛ ներկայացման հանդիսատես եղողն եւ թէ՛ պարզ ընթերցողն մի եւ նոյն տպաւորութիւն կ'ունենան: Մեծ թատերազիրը չի տար լոկ բանաստեղծական սիրուն տեսիլներ, որ վայրկեանական զգալի տպաւորութիւն մը յառաջ կը բերեն, զմեզ կը զուարմացընեն եւ միտքն ու սիրտը կը մեղկացընեն, այլ լաւագոյն եւ օգտակարագոյն իրապատկերներ, ուր նկարուած կը տեսնենք մեր տգեղ՝ սակայն սեպհական պատկերը, որպէս զի յորդորուինք ինքնուրոյթեան դիմելու:

Սունդուկեանցի գրական առաջին արտադրութիւնն եղաւ «Գիշերայ սաբը իեթ Է», որ բեմ՝ ելաւ 1863ին: Յետոյ յաջորդաբար բեմ՝ ելան միւս թատերգութիւններն եւս. «Դաթաբաշա», երկու գործողութեամբ (1866, Հոկտ. 23), սակայն «Դաթաբաշան», յետոյ չորս գործողութեան վերածուեցաւ եւ բեմ՝ ելաւ 1879, Հոկտ. 22. «Օսկան Պետրոպիէ էրագոմը», (1866). «Մախրա», երեք գործողութեամբ, քանի մ'անգամ ներկայացուեցաւ, մինչեւ որ վերջնական ձեւ մը առաւ հինգ գործողութեամբ, եւ այս անգամ՝ «Էթ մեկ գոն», անուամբ բեմ՝ ելաւ (1870, Մայիս 4):

Սակայն Սունդուկեանց գո՛հ շմաց այս իւր արտադրած երկերէն, եւ կարծես տակաւին թերի կը զգար հայ բեմին վրայ կատարելիք իւր դերը: Սունդուկեանց հզեւորած կը նուիրէ ինքզինք լուրջ ընթերցանութեան, կ'ուսումնասիրէ բուն ե-ռանդեամբ եւրոպական եւ ռուսական թատերազիրներուն երկերը, Շէքսպիրի, Եիլլերի, Գրիբօսեղովի են: Ստուգի ալ Սունդուկեանցի համակրելի տաղանդը հասաւ իւր պատշաճ բարձրութեան, միշտ այն ստե՛ն, երբ ձեռք զարկաւ գրել (1871ին բեմ՝ ելաւ) «Պեպօն», ռուսահայ գեղարուեստական առաջնակարգ գոհարներէն մին: Ասոնց կարգէն են նաեւ «Քանդոսած օջախը», (1873), եւ «Անտոսիաներ», (1890, Յունիս 29), «Բաղնիսի բողջան», են: Սունդուկեանցէ ունինք նաեւ Մոլիերի՝ «ժօրժ դանդե», ի թարգմանութիւնը: Սակայն չմոռնամ՝ ըսել, որ Սունդուկեանց դեռ գրուած է նաեւ զանազան թերթածներ «Մշակի», մէջ, Համալ կեղծ անուան տակ:

Ահա Սունդուկեանցի գործոց համեատ ցուցակը: Քանակութիւնը չէ ի հարկ է՝, որ գործոց արժէքը կու տայ, այլ անոնց որակութիւնը: Սուդուկեանցի մէն մի գործին վրայ ծանրանալը տեղոյս անձկութիւնը չի ներքը, այլ անոր թատերազրի ընդհանուր յատկութիւնները մատնանիշ ընելով կը բաւականանանք: Հայ գրականութեան մէջ Սունդուկեանցի ծառայութիւնը անգնահատելի է: Սունդուկեանց իրական թատրոնի ամենաբարձր արտայայտողը դարձաւ, մինչ իրմէ յառաջ տարրական դրութեան մէջ կը գտնուէր ժողովրդական կենցաղագրութիւնը: Եստակապէս պատ-

կերացուց Տփղիսի հայ ժողովրդեան կեանքը, նիւթ առնելով իրեն նոյն ժողովրդեան ստորին խաւերէն: Սունդուկեանց հիանալի կերպով նկարագրեց հին ու նոր սերունդներուն ընդհարումը, ուրոյն ուրոյն ի յայտ բերաւ այդ սերնդեան իւրաքանչիւր դասակարգն, իրենց կենցաղովն ու սովորութիւններով: Մեծ թատերագիրը տիպեր ստեղծելու մէջ միակ է, ոչ միայն վաճառական կեանքէն ըստստական տիպեր, որոնց թիւը դժբախտաբար մեր մէջ բազմաթիւ է, խաբեբայ եւ փողապաշտ մարդիկ, այլ ունի նաեւ զրական համակրելի դէմքեր, մարդը հոգով, իրենց ազնուութեամբ ոգեւորող հերոսներ, ինչպէս անհամեմատն «Պէպօ», ձկնորսը:

Ուստի ամենայն իրաւամբ մենք ալ Լէօի հետ կը կրկնենք, թէ հայ գեմը Սունդուկեանցի պէս մի այլ տաղանդ չի ծանշնար. իսկ մասնաւորաբար ուսասանոց զրականութեան մէջ Սունդուկեանց ամենախոշոր դէմքերէն մին է:

4. ԵՈՂՈՐԺ ՏԵՐ-ՄԱՐԿՐՈՍԵԱՍ

## Պ Ի Է Ր Կ Ի Յ Ե Ա Ր Կ

Հանգուցելոյն մահուան անակնկալ լուրը Հայութեան համար շատ ծանր հարուած մ'եղաւ: Կորսնցուցիկ յանձին Պիէր Կիլեարի մեր անհամեմատ պաշտպաններէն մին, որ օտար հեղինակութիւններու առջեւ ներկայացընէր մեր ազգին նիւթական եւ քարոյական լուսադոյն ապագայի մը բողբոջ:

Պիէր Կիլեար (ծն. 14 Յուլ. 1864) իր ուսման սկիզբ կ'ընէ Ֆոնտանի լիկէոնին մէջ, զոր քիչ ատենէն աւարտելով Դպրութեանց Համալսարանը (*Faculté des Lettres*) կը թեւակոխէ, յաճախելով գրեթէ միաժամանակեայ բարձրագոյն ուսմանց հաստատութիւններ ալ: — 1886ին իր աջակցութեամբը կը կազմակերտուի նոր ոյժերով կաճառ մը, որ ձեռք կ'առնու «*La Pléiade*» թերթին հրատարակութիւնը իրապաշտ ուղղութեամբ. Պիէր Կիլեար հրապարակ կ'ելլէ հոն «*La Fille aux mains coupées*» վերնագրով ինքնատիպ քանահիւսութեամբն: Ընդունակ քանաստեղծն օրէօր անիկ պատկանելի եւ առաջնորդող դիր մ'ստացած իր գործած միջավայրին մէջ, հետգհետէ կը հրատարակէ իր «*La Gloire du Verbe*», «*La Lyre héroïque et dolente*» եւն եւն գործերն եւ կարգ մը թարգմանութիւններ յոյն քնազրէն, որոնց վրայ ծանրանալը անելորդ կը դատեմ: — Պիէր Կիլեար գաղղիական մատենագրութեան համար՝ ներընչման տէր քանաստեղծ եւ միանգամայն անկախ եւ ստեղծող միտք մըն է: —

93ին Ազաբեանի նախածեռնութեամբ Պոլիս կանչուելով Կիլեար՝ ուսուցիչ կը կարգուի լուսաւորչայ դպրոցին: Գրեթէ 2 տարի վերջը մայրաքաղաքը արհիւնային եւ քստմեռի տեսարանի մը ըմ' կը դառնայ՝ Հայոց մեծ կոտորածին, որուն հանդիսատես կ'ըլլայ Կիլեար. այս տեսարանը կը զարթուցանէ անոր սրտին մէջ հայ անմոռ գոհերուն արդար Բողբոջ: Սակայն յաջորդ տարին՝ Պիէր Կիլեար զգալով